

Մ Է Ճ Մ Ո Ւ Ե Յ Ը Հ Ե Վ Ե Տ Ի Ս

ԱՄԹԱՆԻ ԺՂ - ՍԵՆԵ

(1 8 6 7)

ՆՈՒՄԵՐՈՒ - 548

1867 - ՃԵՄԵՐԱԿԱՆ ԱՄԹԱՆԻ 18

ԻՅԼՈՒԼ 28

ԱՄԹԱՆԻ 10 ԹՂՂՈՒՆԻ ԻՎԱԿԱՆ

ԱՄԹԱՆԻ 28 ԻՅԼՈՒԼ ԲԵՆԶԵՄԻՆ

Իժապիա համալսարանի հալա գա-
րընդ տըր . Բամատան կէլէն խապէր-
էր զօրպալարըն Բաբա առքերինտէն
վուրուլուպ տաղընտընը պէյան ի-
տէրէր . Իժապիատան կէլէն խապէր-
էր խոէ զօրպալարըն Բաբա առքերի-
նի վուրուլու կիւն պէ կիւն իլէրիլէ-
մէքտէ օլտուգլարընը իֆատէ խոէր-
էր :

Պու հալտէ իշին տօղրուոունու
աղնամագ պիր աղ տահա վագըթա
միւհթաճ տըր , լաքին էօյլէ մէմուլ
խոէրիլքի Բամատան խառապիլէթինի
մուսաւմէմ պիլէնիլէրին սէվինճիլէրի
պու տէֆա տա գարընլարընտա գա-
լաճագ :

Վ իշննատա չէնտ սէնէ ագտէմ
Բաբա իլէ ագտ օլտուան գօնգօրտա
թօնուն ֆէսիլինէ վիւքէլա գարար
վէրմիշ տիր :

Լէսթրիա իմքէրաթօրու ալաֆ-
րանկա հոկտեմբերին շօնտէ Բարի-
սէ կէլէճէր , վէ հուգուրի իլէ էքս-
բօգիսիօն գաբանաճագ տըր . իմքէ-

րաթօրիչասը համիլէ օլտուգուանտան
Բարիսէ կէլէմէյէճէր տիր :

- Բուսիա իմքէրաթօրու Պըրըմ
տան հարէքէթ իտիւպ իւշ պէշ կիւն-
տէն Բէթրօպուրկտա պուլուանաճագ
տըր , վէ տէրագապ Եոունան գրալը-
նըն տիւլիւնիւ պու պէլտէտէ իճրա
օլտուանաճագ :

Կրան Տիւք Սիշէլին Լիթանէյէ
կէլմէսի հալա միւթէվաթըր տըր :

- Վ էվանթ Հէրալտըն գալլինճէ
Բուլմէլիտէ էլլի Թապուր տահա րէ-
տիֆ ճէլպի , Պապը Լիտէն էմր օ-
լունմուշ տուր :

Պու զագէթա գալլինճէ Սըսըր
առքէրի Կիրտի Թէրք իտիւպ , Իս-
կէնտէրիլէյէ վալ օլմուշ տուր :

- Թիւրիսթէտէ գօլէրա իլլէթի զայիլ
օլտուգունտան , գարանթինասը գալ-
տըրըլըշ տըր :

- Սըսըր վալիսի էսպագ միւթէ-
վէֆա Սէհէմմէտ Լիթ բաշաղատէ
Հալիմ բաշա պու տէֆա խաքիբայը
Հահանէտէն վէտա իլէ Իսկէնտէրիլէ
ճանիպինէ աղիմէթ իլլէմիշ տիր :

- Պու կիւն Բուսիա սէֆիրիւ ճու-
մաա կիւնիւ Իժապիա սէֆիրի սէֆա-
րէթ Թագըմլարը իլէ , Պօղազ իշին-
տէն Պէյօղլունա նագլիտէ ճէքէր տիր :

Իշ պու Բուլմէլիտէ հաֆիատա իլլէ տէֆա , Եանի սալը վէ բէնշէմպէ կիւնիլէրի նէշր գիւնտաճագ :
Փիւթը Լիթանէտէ Սէճմուլայը Հալալտիտէ տօղնաթ օլտուար իշին սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
թէ 50 զուրուշ տուր : Աղօնաթ օլմայունլարա ոկնէլիլի 60 վէ ալթը պլէզ 55 զուրուշ տուր :
Տաշրասարտա Բոթիա իւճրէթի իւզէրիլիլէ օլտագ Սէճմուլայա աղօնաթ օլտուար իշին սէնէվի 60
սալթ լաղըզ 35 զուրուշ վէ աղօնաթ օլտուար իշին սէնէվի 70 վէ ալթը պլէզ 40 զուրուշ տուր :

— Պաղտատուն Լճէմ հուտուտին տե պաղը իխթիլալ արամէթէրի կէօ. րիւնմիւշ տիւր, պոււնտա Իրան թահ. րիքի տախի վար տէնիպ, Պապը Լճի իլէ Իրան սէֆիրի պէյնինտէ միւղա. քէրէ օլոււնմագտա իմիշ:

ՄՈՒ ՀԻՄ ԻԼԼՆ
ԳԱԼԻԶԱՅԱ ՖՐՕՆՏԻՆԱ

Վարսիւլ իչնտէ օլան պու եէնի մուպիճէ, սըթմա իլէթինե հէր գը. նա գընա թէրթիպլէրինտէն զիտտէ ֆայիտէլի վէ թէյսիրի սահիհ տիր:

Թիթրէմէ պաշլամաղտան իքի գար. սիւլ ալընրը, վէ պիր եա իքի գար. սիւլ տէ սըթմա իւզէրինտէ իքէն օ սօթթաթմոտան հաւրը օլան մաղարրաթ պոււնտա եօգ տուր:

Տէրոււնինտէ եալընրդ օն ատէթ գարսիւլ օլան պիր շիշէնին պահաւր օն պէշ զուրուշ տուր, վէ իւշ սըթ. մալըյա էլվէրի:

Տէքօլթօտու, Վալաթաու միւ. սիւ Վարդալթի էճգախանէսինտէ վէ սահիպի իմլանըն մաղաղաւնտա: Վալաթա կիւմիւք սօգաղը Ն. 28:

Ստամպուրտ քէօրիւ պաշընտա Ն. 7 վէ 8 վէ Պէյօղլուհտա սօղոու. եօլտա Ն. 67 էճգաճը Ս. Վիշէնցօ Դանինին տիւքքեանլարընտա:

Իէնէրտէ, Պուլլար քիլմէսի իթ. թիալինտէ, իւշ գաթ պիր եալը,

տէրոււնինտէ օն իւշ օտա վէ պիր սարիւճ պիր գույու վէ պահճէսի ի. լէ, սայըր լէվազիմաթը միւքէմմէլ օ. լարագ, իշ պոււեալը տաթլըգ տըր, իճար իլէ տախի վէրիլըր, իսթէքլի օ. լան Սէճմուլը հալաուտի օտասըն. տան սուալ իտէպիլըր, Պէյիւք Լէ. նի խան իւսթ գաթտա իշ գաթու. նումէրօ 4:

Լճգընը պիւսիւնը վէ եճլալը Թիւնէնվէյի հաւլէնի:

Պիր պիրինէ մութթասըլ պու իքի տիւքքեան տէրոււնինտէ պուլոււնան հէր նէվի էճգալէր. Լւրթանըն էն մէշուր վէ էն միւթէպէր ֆաղրիգա լարընտան տրգաթաթլա ճէլլ օլոււնմուշ օլուպ զայէթ էհվէն պահա իլէ սա. թըլըր:

Խիւթէպէր հէրիմէր ահալինին իհթիաճը իչիւն պու տիւքքեանտա հէր վարթ հաղըր պուլոււնաճօղլար վէ հէր ճիշէթլէ թէքայիւտաթը սըն հիւէ իճրա օլոււնաճօղ տըր:

Կիզլի խաստաղըլար վէ տէրի իլէթ. լէրի իչիւն մախտու սէրպապ պիր հէրիմ հէր կիւն հաղըր պուլոււնուր էճգախա. նէտէ:

ՄԵՍԻՒՒՅԵՆԸ ՎԵ ՆԱԳՏ	ՍԱԼԸ ԻՅԼՈՒԼ 23			ՉՈՐԱՊԱ 25			ԲԵՇԸԵՄԱԿ 26	
	Սաղան	Էյլէ	Դիւլա	Սաղան	Էյլէ	Դիւլա	Սաղան	Էյլէ
Գէճիտին լիւր Կըշ	103 20	103 20	103 20	103 20	103 20	103 20	103 20	103 20
Տէրոււնի ռամաթի, Թանկի. լաթը 100 առէտ լիւլիկ. Էա, խօտ 140 առէտ վըրա. Օտմա. Դիւլա. պէհի ֆաղըր քիւլմը:	34 28	34 22	34 25				34 50	34 50